



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


884

203.7
99-21

1864

2010

1



32070 in stock


2001

2012

5.80

OS -

3 3041



ԿԵՐԵՒՄ ԲԵՐԵԿԵՐՊԱՅՈՒԹԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ

ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆԻ

ԵՒ

ԹԱՐԳՄԱՆԵԱԸ

ՀԱՅ ԵՐԵՏԱՍԱՐԴԻ ՄԸ

Մարդկային սեռին մտաց և հանձարին լուսոյ բոլորտիքը այնչափ թուխ ամսվեր պատաժ են որ՝ եթէ այս մասին հաստատուն սկզբունքներ եւ կանոններ մեջմէն առաջնորդ շըլլան։ առկաւին իր գացած ճամբան կորսնցընելու վտանգին մէջ չին կած։ քայլ մը անպամ յառաջ երթալու կարող չըլլայն յայտնի է։

Փիլիսոփայական ասպարեզն ելնելը ամեն բանը բարակ բարակ քննելով։ հասկենալով և մեկնելով կըլլայ։ փիլիսոփայի մը պատիւն ու փառքը միմի այն ճշմարտութիւնը յայտնելու վրայ կայցած է։ և իւր ամենամեծ բաղձանքն ու երջանկութիւնն ալ ամենուն մազին մէջ բարութեան աէրը ապաւորելէն զատուրիշբան չե։

ՎԱԹԱՆ. ԵԹՈՒՏ ՏԸ Լ'ՕՄ

203.7
Փ - 20

ԿՈՌԴԱՆԴԱՆՈՒՊՈԼԻՍ

ՀԻՊ. Դ. ՀԱՅՈՒԿԻ ՁՆ

ՀԱՅՈՒԿԻ ՁՆ Ա. ՄԻԱՑԱՐՅԱՆ. Յ. ՄԻԿԱՆՏԻՍԵԱՆ

ԱՅԱՎԱԿԱՆ ԱՆԴԱՆ

1864

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତପ୍ରକାଶ ପରିଚୟ
ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତପ୍ରକାଶ

443

የኢትዮጵያ የገዢ ት

ପ୍ରକାଶନ କମିଶନର ପତ୍ର

միջաւանու և ըստն մէտեւ մէլլավ բայ Ա
զմբուռ մէտե պաշմա զավարար ըստն
առաւ մէտեն ուր չեմ որ մէ Եսուս
քաջա ու մէտեայ ու ունաց առար մէտե
ան կա մէտեայ առամբանու ու մէտե
առանու կամա ևս բայ ։ Ես ։
։ Ե պատաս մըսու ու բայ ։
։ ու ունաց մըտաս մաթասիսու մէտե
։ իս մէտե քաջա քաջա ու ունաց մէտե
մէտե ։ ունաց իս մէտե ։ Ե քաջամիս
մէտե ու ունաց ու մէտեայ ու պատաս
ու ունաց ու մէտեայ ու պատաս մէտե
մէտե ։ Ե քաջամիս մէտե ։ Ե քաջա
մէտե մէտե ։ ու մէտեայ ու պատաս
ու ունաց ու մէտեայ ու պատաս մէտե

Digitized by srujanika@gmail.com

MUSICA-SU-DOLCE

Digitized by srujanika@gmail.com · Page 4897 of 4932

203.7 և չ.

Փ - 20

486

" Ուրեմն քալեցէք , և մասց ու խմացակաւ .
" նութեան կանոնները աղդերուն հաղորդե-
" ցէք : Քալեցէք և մի հսդնիք և քարոզիչ
" ներուն ամսիսները ելնելով , ամեն թշ-
" ռառութեանց ու գէշութեանց աղբիոր
" և արմատ եղող նախապաշտմանց և որ .
" խալանաց հիմերը քակեցէք , աւելեցէք ու
" հիմնայատակ ըրէք :

" Աւ այսուհեաւ օրէնքները մեղմանա-
" լու են . բարքերը ու վարքերը փոխուելով
" նորոգուելու են , և հաւատքն ու կրօնքն
" ալ իրենց ձշմարիտ հրահանքին համեմատ
" վճարուելու և կատարուելու սկսուե-
" լու են

" Ըստհանուր մարդոց համար անսնկ
" մէկ կրթութեան մը և վարժութեան
" մը կանոն քարոզեցէք , որ ըստ արժան-
" ույն քառքն ու սպատիւը աղասութե-
" նէն՝ և աղասութիւնն ալ սկզբունքէն
" նախոկին չի համարուի

" Տակաւին վայրենութեան նշաններ
" ունեցող օրէնքներնուո մարդկութեան
" յարմար կերպ մը տալու էք . և այս մա-
" սին ասոււածարանական գիտութեան
" մէջ Աւետարանի ոգին մուծանող և զա-
" նի մարդկութեան համաձայնեցնող ֆէ-
" նէլօնը՝ ինքովինքնուդ օրինակ առնելուէք : ո

Հ. ԵՄԷ ՄԱՐԹԻՆ

Ա.

ՊՍԵԿ

ԼՇԵ բարուց և կրթութեան կողմանէ
պահծոցող աղդերուն մէջ առաջին աստիճանի

1

20459-60

1004
304293

(Բ)

շանը քանի մը տարիէ ՚ի վեր է կրկին անգամ
աղգերնուս մէջ ամենազովելի կերպիւ նշմար-
ուելէն զատ՝ մէկ երկու ամիս է որ ՚Քաղա-
քական ժողովոյ վրայ ալ այս մասին յատկա-
պէս ջանքն ու բաղձանք տեսնուիլը պարծա-
նօք և փառօք կը խոստովանինք :

՚Քաղաքական ժողովը իր այս գովելի փա-
փաթն ու նպատակը ՚ի բնէ գոյութիւն ունե-
ցող և իր իրաւասութենէն ու արտօնութե-
նէն դուրս գտնուող մասի մը՝ այսինքն տպագ-
րութեան վրայ յայտնեց : ՚Ստ մեղ տպագրու-
թենէն առաջ՝ կանոնի և օրինաց խիստ կա-
րօտ և անոնց կոսրգադրութիւնը ուղղակի իր
իրաւասութենէն ու արտօնութենէն՝ և քա-
նի մը պատճառներով ալ իր պարտականու-
թենէն կախում ունեցող ուրիշ շատ մասեր
կրնան դտնուիլ . առ այժմ մէկ քանին երուն
վրայ խօսիլ կաճապարեմք :

ՅԵՐԱԳՐԱԲԱՆ

Վարդիկ հինգ հազար տարիէն ՚ի վեր է
թէպէտ շատ բաներու խելք հասուցեր և
շատ բաներ գտեր են, բայց տիեզերքի ախ-
րով բնական օրէնքներուն ուշադրութիւն
չընելնուն և իրենց դասը բնութենին շառ-
նելնուն համար կրնամք ըսելոր՝ ասկէ մինչեւ
երեք հարիսոր տարի առանց իրենց հնարած
գիտութիւններուն և ուսմունքներուն, և
թէ ունեցած սկզբունքներնուն և օրէնքներ-
նուն, և թէ քարոզած կարգ ու կանոններ-
նուն մէջ մոլորդենէ ու սիալանքէ երբէք
ազատ եղած չեն :

Հնութեան մէջ ամեն բան ըստ կարդի և
օրինի կը կատարուի, և մինչեւ անդամ մենք
ալ ՚ի բնել բնական օրինաց տակ գտնուած
ենք, ասկէց կը հետեւի որ ազգային ամեն
գործքերնիս մէկ օրինաց մը կարօտ ըլլալով՝
այն օրէնքն ալ բնութեան օրինաց յարմար ըւ-
լալու է :

Եղի մը մէջ օրինաց և կանոնաց շատնա-
լը այն աղղին մարդկութեան պողոտաներուն
մէջ յառաջաղիմելուն մէկ նշանն է, այս նը-

ուշադրութեան եւ կտրգադրութեան արժանի խնդիր մը կայնէ՝ այն ալ ամուսնութեան խնդիրն ըլլալը մարդկային ընկերութեան փոքր ’ի շատէ հմուտ եղողն ամենեւին չի կրնար ուրանալ.

Մարդկային ընկերութիւնը բնականաբար շատ մը ընտանիքներէ եւ ընտանիքնեքն ալ այր եւ կին, հայր եւ մայր, տղայ ու թռուներէ եւ ուրիշներէ բաղկացեալ են.

Մարդկային ընկերութեան հանգիստ ու երջանիկ վիճակը եւ բաղդաւորութիւնն ու անդորրութիւնը՝ ամեն հասուն մոքի և խելքի տէր եղող եւ կատարեալ կտռավարութիւններու եւ վարչութիւններու ամենամեծ բաղձանքն ըլլալով՝ և այս գովելի փափաքին արդասիքն ալ՝ գլխաւորաբար զատ զատ ընտանիքներուն ներքին միութեան եւ սիրոյ ոգւովը իրարու հետ կապուած ըլլալէն յառաջ գալով՝ այս արդիւնքը ոչնչացնելու առիթ եղող գեշութեանց առաջքն առնելու համար՝ այնպիսի կտռավարութիւններն ու վարչութիւնները իրենց կողմէն ժամանակներ եւ միտքեր կը յոդնեցնեն ու ամեն ջանք ու ճիգ ’ի գործ կը դնեն.

Հատանեաց վրայ ճառելը հատորներով
գլոբերու եւ հազարաւոր ընթերցողներու
կարօտ գտնուելուն համար, ափանո որ տղ
գերնուս մէջ գլոբերու սակաւութենէն աւե-
լի կարդացողներու սակաւութիւնը քնաւ
ժամանակի մ'ալչի արուելու աստիճանները
հասած է, այսինքն թէ՝ ազգասէր, լուսա-
ւորեալ, հարուստ, ճոխ, եւայն եւայն ենք
լսելով պարծենցողները կարծես թէ գիքը մը
կարդալու բոլորովին սարջածի պէս ըլլալով,
այնպիսի երկար յօդուածները զանց կընենք,
եւ պինդ առաջ Պատկի վրայ ունեցած կար-
ծիքնիս յայտնելու կը փռւթամք :

Թէպէտ ազգերնիս թէ հոգեւոր եւ թէ
մարմնաւոր խիստ շատ ծէսեր եւ արարողու-
թիւններ ունի, բայց կընանք ըսել որ Պատկի
խնդրոյն չափ հասաւառն բոնուած կանոն
մը քնաւին տեսնաւած չէ :

Պատկի խնդիրն այս աստիճան հասաւառուն
բոնուելուն գովեստից արժանի ըլլալը թէպէտ
մենք ալ կը խոստավանինք, սակայն ասանկ հաս-
աւառուն խնդրոյ մը գործադրութենէն առաջ
ալ խիստ շատ զգուշութիւն, արթնութիւն
եւ հեռաւեսութիւն պէտք ըլլալն ալ ամե-

ՆԵՐԻՆ ՃԵՇԽ ԿՐՈՆԱՅՐ ՈՒՐԱՆԱԼ :

Վայրի մը ԵՐԻՄԱՍԱՐԴԻՆ ՃԵՌՔԸ բո՞նած
ԺԱՄԱՆԱԿԵՆ՝ ԵՐԿՈւ ԿՐՈՂՄԱՆԵ ալ Հարիւրին
իննառւն եւ ինը անգամուն բնաւ բան մը չկ
հասկրնալու պայմանաւ մեքենայաբար գործու
զութեամբ եւ հնաղանդութեամբ մը՝ մինչեւ
քահանային բերնավը Եղած խոստումներուն
եւ ուխտերուն ժամանակը՝ վերը յիշուած
զգուշութիւններուն եւ ոչ մէկը տեսնուած
ըլլալը շատ աղէկ գիտենք ալ նէ , այս յօդ-
ուածնուս մէջ այն կէտին վրայէն ալ լու-
թեամբ կանցնինք :

Վինչեւ ցայսօր ըստ մեզ ամուսնութեան
խնդիրը կրօնական ճանչցուած բլալուն՝ որչափ
որ այն կէտը քննողութեան տակ ձգեւ չեմք
ուզեր ալ նէ , բայց մեր խորհրդածութեան
ոգւոյն օգնող քանի մը մասերու նկատմամբ՝
առանց թեթեւ գիտողութիւն մը ընելու
ալ չենք կրնար անցնիլ :

Չգենք ուրիշ կրօնքները , բոլոր Քրիստոն-
եայ աղղերուն մէջ մինչեւ մօտ ժամանակինե-
րը ամուսնութիւնը թեպէտ ըստ կրօնի կը
կատարուի , բայց հիմայ Եւրոպայի շատ տե-
ղերը մարմնաւոր ամուսնութեան մըն ալ կա-

ըեւորութիւնը տեսնուելով՝ արդեն այս կեւ
ար վերջին աստիճանի զգուշութեան արժան
գատուած է :

Կրօնը ամուսնութեան մասին կարեւոր
միջամտութիւն ունի եղեր թող ունենայ, ա-
նոր ըսելիք մը չունինք . բայց ամուսնութիւ-
նըն ալ կրօնքին իբր մեկ մասը չեմք կրնար ըն-
դունիլ, վասն զի չամուսնացող աղջիկ մը կամ
երիտասարդ մը ըստ կրօնի եկեղեցւոյ որդի է ,
այսինքն թէ՝ կրօնական ծէսերնուս համեմատ
չի մկրտուող, ճաշակ չառնող եւ եկեղեցական
պատուիրանիքները չի պահող՝ որով եւ եկեղե-
ցիւն գուրս սեպուողներուն կարգը չենք կրո-
նար դասել ամուրիներն ալ . նա մանաւանդ
որ անկին կեանք վարելու ուխտող այրերը եւ
անայր կեանք վարելու ուխտող կիները՝ կեր-
պով մը առաքինի սեպուած են . ինչպէս են
Վարդապետներն ու Այրապետները :

Ի՞նութեան սքանչելեացը քիչ շատ հմուտ
եղող անձինք գիտեն որ մարդկային ճարտա-
րութեամք չի բաժնուելիք ամենափոքր հիւ-
լէներու մէջ անգամ ոգի մը եւ ուժ մը գրու-
նուելուն՝ մէկզմէկ քաշելու եւ միանգամայն
վանելու կարող՝ նոյնակէս ալ մարմիններն ու

ամենամեծ մարմինները եւ աշխարհներն ու
լուսաւորներն անդամ միշտ շարժողական ըլ-
լալնուն նման՝ մարդկային սեռն ալ թէ մոտք
եւ թէ մարմնով ամեն առեն գործող գըտ-
նուելուն պատճառաւ՝ ամեն օր ամեն ժամ՝
փոփոխութեան եւ այլայլութեան ենթակայ է։

Ո՞արդկային սեռը անբանեն որոշողը՝ ան-
բաններուն ՚ի ստեղծմանէ մինչեւ ցայսօր ան-
փոփոխ վիճակի եւ բնութեան մէջ մնալն ու
մարդոց օր ըստ օրէ յառաջադիմութեան մէջ
ընթանալն է։ Այս յառաջադիմութիւն ըսած-
նիս ալ կամ մէկ վիճակը մերժելով եւ միւսը
ընդունելով եւ կամ մէկ վիճակին վրայ ուրիշ
մէյ մ՝ ալ աւելցնելով կըլլայ։ Եւ ահա ասկից
ալ հարկաւ փոփոխութիւն մը կը ծնանի։ ա-
պա թէ ոչ մարդն ալ անբաններուն նման
գտնուած տեղը մնալով՝ գարիի մը չափ յա-
ռաջ չերթալը հարկ կըլլայ։

Ինչպէս որ խօսքիս ճշմարտութեանը վրայ
թէ որ մարմնաւոր աչքով նայինք՝ չենք սխա-
լիր, ասանկ է հոգեւորապէս ալ։ Կատուա-
ծաշնչին մէջ կը կարդանիք որ Կատուած սմե-
նակարող ժամանակ ժամանակ իր հրամաննե-
րը ու արդելքները կ'ուղղէ և կը կարգադրէ

կը վոխէ ու կը նորոգէ եղեր . նոյնալէս ալ
Քրիստոսի Տեառն մերոյ յաշխարհ գալը ը-
սածնիս կստուգէ . թէպէտ Քրիստոս Տէրն
մեր հին օրէնքը երբէք քակել չեր ուզեր .
բայց կատարելացընելն աւյայտներ էր . ըսել
է որ վոփոխութիւն ըսուածը հարկ տեսաւ ,
ասանկ ալ Ակեղեցիներն ու Ախնօդները :

Եյս ըսածներուս վրայ աղէկ գիտեմք որ՝
խել մը չարասիրա ու չարակամներ կրօնական
պէշ գիտաւորութիւն մը տեսնելու գծուծ
նպատակաւ՝ մէկ քանի խորհրդածութիւննիս
և օրինակներնիս առիթ մը բռնելով ռամիկ-
ներուն միոքը պղաորելու պատճառ ըլլանին
թէպէտ հաւանական կը թուի , բայց մենք
հիմակուընէ կը յայտնենք որ՝ մեր կամքը կրօն-
քի վրայ նշանախեցի մը չափ խօսք ընել չէ .
այլ ներկայ ժամանակիս նկատմամք աշխարհիս
ընթացիցը համեմատ քանի մը կրօնական բա-
րեկերգութիւնները համաձայնեցնելու բարի
գիտաւորութենէ բաղկացեալ է .

Երդ՝ որովհետեւ Քրինոնեայ եղողին ար-
քայութիւն կամ գժոխք երթալը բնաւին պր-
սակի վերաբերեալ ինդիր մը չէ , որովհետեւ
աղդ մ'ալ միշտ աշխարհիս օդակալար ընթաց-

քին յարմարելով միայն կրնայ յառաջիղիմել,
որովհետեւ մարդկային ընկերութեան խաղաղ
վսດակին հիմը ընտանիքներու խաղաղութիւ-
նը կրնայ ըլլալ, և որովհետեւ ընտանիքներու-
ամենէն հաստատուն և նուիրական կապն ալ
ամուսնութեան կապն է, ուրեմն ըսել կըլլայ
որ մենք ալ ուրիշ կրթեալ ազգերու պէս այս
կարեւոր խնդիրն ամենախորին ակնարկու-
թեամբ գիտելու պարտաւոր եմք :

Վմեն գիւտ, հնարք, փոփոխութիւն եւ
կարգադրութիւն՝ կարօտութիւնը կը պահան-
ջէ . և ամեն կարգ ու կանոն ժամանակին
պարագաներուն համեմատ կըքարողուի :

Վինչեւ հիմայ ըսածներնէս ազգերնուն
ալ ամուսնութեան մասին քանի մը տեսակ
նոր կանոններու ու կարգադրութիւններու
սկիտանաւորութիւն ունենալը կարծեմք զօ-
րութեամբ հասկցուեցաւ . սակայն սկինտ ա-
ռաջ սա ալ քննելու պարտաւոր ենք թէ՝ ար-
գեօք սյս մասին ասանկ կարօտութիւն մը կը
ներկայանայ թէ ոչ թէ որ մեղք հարցուի ,
կըսեմք թէ այս և խիստ սաստիկ կերպիւ .
վասն զի ինչպէս որ ըսինք , մարդկային ընկե-
րութեան և հետեւաբար բոլոր ազգերուն՝

նոյնպէս և ազգերնուս ալ հանգիստ և երջանիկ վիճակը ու աճումը . զատ զատ ընտանիքներուն հանգիստ ու երջանիկ վիճակէն կախում ունի , այսու ամենայնիւ ազգերնուս մէջ ամուսնութեան մասին ըստ բաւականին կարգ ու զգուշութիւն չըլալուն , Պատրիարքարանը զբաղեցնող եղելութիւններուն կէսը էրիկ կնկան կռիւ և անհամաձայնութիւնը ըլլալը , և քանի քանի ընտանիքներու մէջերնին սէր և միութիւն չունենալով սպառիլ կորսուիլը , և որչափ մարդոց ամուսնական վիճակէն հեռանալն ու հրաժարիլը զանց ընելով սա կըսենք թէ տարին քանի քանի այր և կին մեր այս անզգուշութեամբը կորսնցունելու վրայ եմք :

Ծածնիս երկու օրինակաւ բացաբենք :
Երբ էրիկ կնկան մէջ տեղը անհամաձայնութիւն մը ծագի և զանոնք համաձայնեցընելը անկարելի ըլլայ , Պատրիարքարանը երկուքին ալ մէյ մէկ կողմքաշուիլն ու զատ զատ ընակիլը ըստ օրինի արժան կը դատէ . սակայն երկուքին ալ ամուսնանալու հրաման չի կրնարտալուն , կամ այրը կամ կինը ու զած ժամանակնին Յայնի կամ Տաճկի կրօնքն ընդունեաւ

X 10 X

ըով կրնան կոր ամուսնանալ :

Ո՞ւր մէջը օրինօք եօթը պորտ համբել
մ'ալ կայ , ոմանք այս կրօնի մասը յարգել
չուղած ժամանակնին քահանային մէկը ձեռք
առնելով գաղտուկ պսակ կ'ըլլան . և այս պը-
սակն ալ օրինաւոր կը համարուի կոր . ոմանք ալ՝
թէ որ նման օրինակ նպատակ մը ՚ի գործ դնելը
իրենց ձեռնհասութենէն վեր գասեն՝ կամ] ա-
թինի և կամ ուրիշ եկեղեցւոյ մը պսակաւ ի-
րենց կամքը կատարելու կարող կ'ըլլան կոր :

Քանի որ ամուսնութիւնը մեր մէջը միայն
կրօնական մաս սեպուի , ամուսնացեալ այր մը
կամ կին մը թէ որ Յօնի կամ Տաճկի կրօնքն
ընդունելով նորէն ամուսնանայ , բայ կանոնի
բան մը չենք կրնար ըսել . որովհետեւ առա-
ջին ամուսնութիւնը վաւերական ընողը՝ ա-
ռաջին կրօնքն է . ուստի եթէ առաջին կրօնքը
լուծուելու ըլլայ , առաջին ամուսնութիւնն
ալ հարկաւ լուծուած կը սեպուի :

Գանք պորտ համբելու մասին , որուն վը-
րայ մենք ուրիշ կրթեալ աղղերէն աւելի ըզ-
գուշութիւն կ'ընենք . այսինքն թէ որ մեր
մէջը պորտը եօթը կը համբուի , ուրիշ կը-
քոնքներու մէջ 3-4 համբուիլը բաւական

>X 11 X

դատաձ է . և բնականաբար մեր մէջը աղքական սեպուելով՝ մէկզմէկ առնելու կարող չեղողները կրօնափոխութեան դիմելու կը հարկադրին կոր , որով ուրիշ շատ ինասներէն դատ՝ սա երկու առիթներու մէջ ալ միշտ կորսրնցունելու ետեւէ ենք :

Եշխարհիս մէջ առանց պատճառի բան մը չիրնար ըլլալ . և բնականաբար մինչեւ որ պատճառը չի վերցուի , դէշութեան մը կամ կորուստի մ'ալ առաջքը չի կրնար առնուիլ :

Կանկ կարեւոր բաներու վրայ խորհին և անոնց դարման մը գտնելը թէսկէտ ըստ մեծի մասին կրօնական և Քաղաքական ժողովոց պարտաւորութիւնն է , և հաւանական է որ անոնք ալ մեղի պէս միտք հոգնեցնելու վրայ էն , սակայն մենք ալ ազգային շղթային մէկ օղը գտնուելուս պատճառաւ . խորհելու և յիշեցնելու պարտաւոր ենք :

Ո՞էկ ազգի մը վրայ տիրած ախտը մինակ իմաց տալով անցնիլը ճարտարութիւն չէ . այլ խելք հասնելիք դարմանն ալ ցուցնելը կարեւոր ըլլալուն պատճառաւ՝ այս մասին մեր նուաստութեան կարծիքը յայտնելու կը համարձակիմք : Այսկայն մինչեւ հիմայ ուրիշ-

շատ խօսածներնուս նման՝ այս ալ անդգուշութեամբ և անկատարութեամբ զանցառութեան և տղիտութեան խաւարի՝ և նախանձու վարագուրի ներքեւ ծածկեալ բարձի թռղի կը լայ եղեր, զէն չունի. վասն զի աշխարհիս ընդհանուր սովորութիւնը այս է, որ ոչ ժամանակին յարմար ճշմարտութեան պատիւ և գործադրութիւն կը լայ, և ոչ ալ ճշմարիտ խօսողի մը համար ընդհանրապէս նախառակիք ու անարգանքէն զատ պատրաստ փոխարինութիւն մը կը տեսնուի. ըսելէ որ մենք ալ այս ընդհանուր կանոնէն զերծ չեմք կրնար մնալ. Այս ըսածնիս որչափ որ անուրանալի ճշմարտութիւն մ'ալէ նէ, այս պատճառաւ խիստ նոր օրինակաւ մը իրաւացնելն ալ արժան կը դատենք :

Այս օրուան օրս հասարակութիւնը իր ցոյսը Շնդհանուր Ժողովոյ վրայ դրած՝ իրաւամբ ամեն բարութիւն անկէ կ'սպասէ. այսու ամենայնիւ յիշեալ Ժողովը երբ մեծ մաս չունենայ, բնաւ գործ մը չունենուիլը և չեկողներուն իրաւունքն ալ սոքի տակ երթալն յայսնի ըլլալուն՝ երեք ամսուան միջոցին մէջ 7-8 անգամ՝ Շնդհա-

նուր Ժողով հրաւիրուիլն ու միայն երեք անգամ մեծ մաս գտնուիլը տեսնելով՝ և այս մասին ոմանց հետ մեկտեղ մեք ևս բանիւ բողոքելով, չեկողներուն համար գեթ բարոյապէս պատիժ մը տնօրինուելուն կարեւորութիւնը յայտնելնէս 'ի զատ, մեր այս մասին ունեցած կարծիքը գրութեամբ ևս իմացնելու փութացինք ալ նէ, մինչև հիմա ոչ աղդեցութիւն և ոչ ալ գործադրութիւն տեսանք. և ցաւօք սրտի կրունք՝ անցեալ ուրբաթ օրը հրաւիրուած Շնորհանուր Ժողովն ալ մեծ մաս չունենալով՝ ամեն մարդ յուսահատ և վշտասիրո ետ գառնալու պարտաւորեցաւ :

Ինչ և իցէ, այս պատահական խնդիրները մեկ կողմ դնելով՝ բուն մեր նպատակը եղած Պատկի խնդրոյն դառնանք :

Ո՞ենք վերոյիշեալ կերպիւ ամուսնութենէ յառաջ եկած վտանգներուն առաջինին՝ այսինքն կրօնափոխութեամբ վերստին ամուսնալուն առաջքն առնելու համար դիւրին գարման մը կը մտածեմք :

Այս է թէ որովհետեւ կրօնափոխութիւնը մինակ հոգեւոր կերպիւ կատարուած ա-

մուսնութեան եղծմանը պատճառ կրնայ կոր
ըլլալ, որովհետեւ ամեն տեղ ստորագրութիւն
ըսուած բանը միշտ պատուաւոր սեպուած է,
և որովհետեւ ամեն կրթեալ ազգերու մէջ հո-
գեոր ամուսնութենէն զատ՝ և նախկին ալքե-
լալու պայմանաւ մարմնաւոր ամուսնութիւն
մըն ալ հրամացուած և պիտանի ևս սեպուած
է, ուստի մեր մէջն ալ հոգեւոր ամուսնու-
թենէն առաջ մարմնաւոր դաշնագրութեան
մը կամ ամուսնական պայմանի մը հաստա-
տութիւնը կարեւոր կը գտնենք :

Կամ մէկ դաշնագրութենէ մը հոգեւոր
ամուսնութեան բնաւին վիաս մը չոեսնել-
նուս՝ կամ թէ կայ ալնէ չգիտանալնուս հա-
մար այս մասին պէտք եղած դիտողութիւն-
ները ուրիշներուն, և յատկապէս Արօնական
Ժողովոյ յանձնելով՝ և մանաւանդ հոգեւոր
ամուսնութեան ալ աւելի մէկ զօրութիւն մը
սեպուիլը հաւատալով, անկէ յառաջ դալիք
բարութիւնները կը յայտնենք :

Այս տեսակ դաշնագրութեան մը մէջ
իւելքի, բնութեան և տէրութեան կանոննե-
րուն կատարեալ համածայն խիստ շատ բա-
ներ առաջարկուելուն, բնականաբար անոր

բուն նպատակը ըլլովիք սա պայմաններն ալ
'ի հարկ է պիտի յայտնուին . զոր օրինակ՝ Ե-
րիկ և կնկան մինչ ցմահ ուրիշ մէկու մը հետ
չամուսնանալը , կամ թէ ամուսնալ ուղած
ժամանակ՝ իր առջի ամուսնոյն այսքան դա-
հեկան սուգանիք տալը , և այլն , և այլն :

Այսպիսի դաշնադրութեան մը հաստա-
տութեանը համար հարկաւ ազգային կանո-
նի մըն ալ կարեւորութիւն կը տեսնուի . այս
մասին ալ մեր կարծիքը համառօտաքար կը
յայտնենք . այսինքն՝ թէ աղջիկ և թէ մանչ
նախ երկու պատուաւոր վկայներու հետ ի-
րենց թաղի թաղական խորհուրդին երթա-
լով՝ նպատակնին ու բաղձանքնին յայտնեն ,
և պէտք եղած դաշնադրութիւնը թէ իրենք
և թէ իրենց վկայները ստորագրեն , և յիշ-
եալ թաղական խորհրդոյ կողմանէ ալ վկայա-
գիր մը առնելով՝ այն տեղի վաւերացեալ
դաշնադրութեանը հետ միատեղ Պատրիար-
քարան երթան , և Պատրիարքարանն ալ յիշ-
եալ դաշնադրութեան օրինակը տեսլուկի մը
մէջ արձանագրելով , և երկու կողմանէ եղած
դաշնադրութիւնները վաւերացնելով՝ անոնց
յանձնելէն վերջը , հոգեւոր ամուսնութեան

Հրամանադիրը շնորուի նէ , արդեօք փախաք-
ռած աղէկութիւնները չե՞ն կրնար ձեռք
բերուիլ :

Ի՞նականաբար անանկ մէկ դաշնադրու-
թեան մը համար՝ կառավարութեան կողմա-
նէ կարեւոր եղած յարաբերութիւնները ՚ի
գործ դրուելին զատ՝ դաշնադրութեան հաս-
տատութեանը համար ալ երկու կողմանէ ըստ
կարծեաց և ըստ որոշեալ կանոնի ազգային
տուքք մը առնուիլը արժան կը դատուի , և
այս առթիւ փոքր խաչ և մեծ խաչ՝ փոքր մոմ
և մեծ մոմ ըստած ստորին սովորութիւննե-
րըն ալ կը վերնան :

Այս մասին պէտք եղած կանոններու նը-
կատմամբ միտք յոդնեցուցած ատեննիս՝ բը-
նականաբար թէ դաշնադրութեանց տէրե-
րուն՝ և թէ ազգին համար ուրիշ շատ օգ-
տակար կէտեր կրնան մոտածուիլալնէ , մենք
այս չափը միայն խօսելով՝ կը դառնանք երկ-
րորդ վտանգին բարձմանը համար խորհուրդ
յայտնել :

Որովհետեւ մեղմէ քիչ պորտ համբելով ա-
մուսնանալը ուրիշ լուսաւորեալ ազգաց մէջ
արժան դատուած է , որովհետեւ այս առ-

թիւ եկեղեցինիս ալ քանի քանի մարդեր կոր-
սընցունելու վրայ է , և որովհետեւ կըօնի
սկզբանց չի դպջող մասերու մէջ քանի քանի
բարեկարգութիւններ և մեղմութիւններ 'ի
գործ դրուիլը ակն յայտնի տեսնուելու վրայ
է , վասն որոյ մենք ալ որչափ որ ասանկ կըօ-
նական խնդրոյ մը համար համարձակ կարծիք
չենք կրնար յայտնել , գեթ խոնարհաբար և
առանց պարոք մը դնելու սա կը հարցընեմք
կըօնական յողովոյ թէ՝ մեր մէջն ալ սա պորտ
համբուելու մասը ուրիշ կըթեալ ազգաց յար-
մարցընելու մէկ ճար մը չըկրնար մտածուիլ .
և հնարաւոր ալըլլայ նէ ներկայ ժամանակիս
ընթացքին և բնութեան կանոններուն և
Պօպ պը Եպօլէոնի յարմար և անջնջելի կերպիւ
օրէնքի մը հաստատութիւնը պատշաճ չը կը-
նար տեսնուիլ :

Ամուսնութեան մասին այսչափ խօսելէն
զկնի՝ քիչ մըն ալ ուրիշ կարեւոր բարեկար-
գութիւններու վրայ խօսիլը արժան կը դա-
տենք :

Բ.

ԵԿԵՂԵՑԻ ՊԵՏՐՈՎԻ ՕԳԵՍ

Առաջնաժամանող առաջնորդուն հաւատացա-

ՀԱՅ - ՀԵՐԱ

Ա. Մ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

ծին նայելով՝ Աստուած ոչ Երկինք և ոչ ալ
Երկրի վրայ է, այլ ամեն տեղ պատրաստ և տե-
սուչ, բայց բնակութենէ ազատ էակ մըն է .
ըսել է որ կրօնքներու համար նուիրուած աղօ-
թարաններ ստուգապէս Աստուած անոնց մէջ
կը բնակի հաւատքով չեն շինուած, այլ հա-
ւատացեալներուն ժողովատեղի մը ըլլալու
նպատակաւ : Կղերները կրօնից պաշտօնեայ և
քարոզիչ, և հաւատացեալներն ալ կրօնից
ծառայող և Աստուծոյ Երկրպագող ըլլալով
նին՝ իրենց կղերուն հետ միատեղ միայն սըս-
տերնին Աստուծոյ նուիրելու պարտաւոր են :

Աւստի՝ որովհետեւ Աստուած մարդոցմէ
մաքուր սրտէն և հետեւաբար առաքինու-
թենէն զատ՝ ուրիշ բան մը չուզեր, որովհե-
տեւ տիեզերաց Տէրն ու ստեղծողն բուն ին-
քըն է, և որովհետեւ և ոչ մէկ հարստու-
թիւն տիեզերաց հարստութեանը հետ չկըր-
նար հաւասարիլ, և ոչ զարդ ու պաճուճանք
մը Աստուծոյ աչքերը չկընար շացնել և անոր
սիրտը շահիլ, ըսել է որ եկեղեցիներուն մէջ
և կղերներուն վրայ տեսնուած զարդն ու
զարդարանքը ըստ կրօնի օգուտ մը չունին
Երբեք :

Կոիկայ ըսելովիսիս կրօնական և ոչ մէկ մասին նախատինք մը ընելու նպատակը չունեած նախուս հետ՝ սա ալ կը յայտնենք որ թէ եւ կեղեցւոյ մէջ և թէ կղերաց վրայ տեսնուած զարդն ու զարդարանիքը կրօնական պատուի բանաց հակառակ գտնուելէն զատ՝ խնայողութեան և կրթութեան հակառակ երեւալուն ալ անտարակոյս ենք : Այս կարծիքնիս ոմանց խիստ զարմանալի սկիտի թուի ալ նէ, յառաջ բերած խորհրդածութիւննիս բերամտաբար կարդալնին այժմէն կը խնդրենք :

Ո՞ենք կը կարծենք որ՝ այս մասին հաւատացելոց ոմանց կողմանէ գլխաւորապէս սա պատասխանը սկիտի տրուի թէ՝ այն զարդերն ու զարդարանիքը միայն կրօնիքնուս պատիւ և յարդանք նուիրելու վերաբերեալ բաներ են . խիստ բարի . բայց մենք ալ կը պատասխանենք թէ՝ միթէ ամենամեծ պատուոյ և յարդանաց համար մաքուր և պարզ զարդարանիք մը նալբաւական չըլլար . միթէ զարդուց և պաճուճանաց սահման ու աստիճան կընայ ըլլալ . միթէ եկեղեցի մը որչափ հարուստ ըլլայ , այնքան աւելի զարդարանիք չի կընար ցըցունել . միթէ խրճիթանման մտուոի մը մէջ ,

փայտէ խաչով, բիւրեղ (պիլուր) սկիռով, սև
ձնձեայ (շալի) շուրջառով և ստուարաթղթէ
(մուգավա) թագով, աղքատ քահանայի մը
ձեռամբ մատուցուած սուրբ Պատարագն, ու
Նոռլիմայի սուրբ Պետրոս և սուրբ Պօղոս
զարմանաշէն Եկեղեցիներու մէջ ձեռքը ակա-
նակուռ անօթներ բռնած, և թանկադին
զգեստներով պաճուճեալ Կարգինալի մը մի-
ջոցաւ մատուցուած Պատարագը մէկմէկէ-
ըստ կրօնի տարբերութիւն մը ունին, կամ
հնա՞ր է որ ունենան. քաւ լիցի, վերստին
քաւ լիցի :

Արդ՝ փոխանակ Եկեղեցիներու մէջ այն-
քան ոսկի և արծաթ դիղելու աշխատելու,
և կամ ան նպատակը 'ի գործ դնելու բաղ-
ձանքով՝ խել մը անվայել միջոցներու դիմե-
լու ստորնութիւնը ընդունելէն Ետքը, վեր-
ջապէս աւաղակներուն և գողերուն կերպնե-
լու, և կը բոպսոյի շատ մը պաճուճապատանաց
(Ճիճիպիճիլէր) ստակ տալով՝ սեղաններուն,
օղերուն, և պատերուն վրայ ասդին անդին
փառեցունելու, պարզ-իշ-նը պատուելով և
անանկ ունայն և սնոտի զարգարանքները մէկ-
դի ձգելով, և հաւատացելոց քսակէն ելած

այնիքան ստակները ուրիշ կերպիւ հաւաքե-
զով՝ դուրսցներուն յառաջադիմութեանը ,
աղքատաց և խղճալեաց խնամատարութեանը
ծախք ըլլուի նէ , թէ՛ Աստուծոյ առջեւ ա-
ւելի ընդունելի , և թէ՛ մարդոց առջեւ աւե-
լի գովելի չի համարուիր , և բուն կրօնքներ-
նուս մեզմէ սլահանջածն ալ այս երկու առա-
քինութիւնները չե՞ն :

Այս մասին թէ որ ամանք մեզ պատաս-
խանեն թէ՝ « Եկեղեցիներնուս ու վանքեր-
նուս հարստութիւնները զարդարանքի նպա-
տակաւ չըլլալով՝ օր մը ազգին նեղ ժամանա-
կը , անոնցմով դարման մը ըլլալու համար է * » ,
մենք ալ սա պատասխանը կուտանք որ՝ Եթէ
յիրաւի անանկ դարմանի կարօտ ժամանակ
մը փնտռուի նէ , հիմակուընէ աւելի մեծ-
կարօտութիւն և սկզբ ունեցող ժամանակ
մը բնաւին չի կրնար ըլլալ :

Եկեղեցիներնուս մեջ տեսնուած իւել մը
ունայն ծախքերն թէ և յիրաւի ցաւալի առ-
տիճաններու հասած են , բայց Եկեղեցական

* Այս քարոզութիւնը ընող վարդապետները՝ Եսլիսկո-
պոս ըլլալու համար վայրատար 3—4 հազար ոսկի մախելին
եզրէք չեն յիշեր . . . (Թարգմ)

զգեստներուն վրայ տեսնուած զարդարանքը
ալ աւելի ցաւոց արժանի ըլլալէն զատ՝ եր-
բեմն այսպանուելու աստիճանն ալ հասած է :

Արդէն մարմնաւոր հանդերձներուն վրայ
ալ օր ըստ օրէ պարզութիւն և վայելչու-
թիւն տեսնուելու և գլխաւորապէս կրթեալ
աղդերն ալ յիշեալ սովորութեանը հետեւե-
լով՝ զարդուց և պաճուճանաց համար կնիկ-
ներն և կնաբարոյ երիկմարդիկները խիստ այ-
պանելի երեւնալու սկսած են . մինչեւ ան-
գամ մեր բարեխնամ Տէրութիւնն ալ օր ա-
ւուր վրայ խնայողութիւն , պարզութիւն և
վայելչութիւնը յարդելուն համար , բոլոր
նախարարներն ու աւագները՝ որ մինչեւ մօտ
ժամանակներս ծանրագին ձիու տապճակնե-
րու (հաշա) սպատիւ կուտային , հիմայ ընդ-
հակառակն պարզութիւնն ու վայելչութիւ-
նը կը յարդեն . մեր կրօնաւորները տակաւին
իրենց կոնակը խելմը պաճուճտպատանք (ճի-
ճիլի սիճիլի) ու կերպ կերպ դժուարակիր բե-
հէղներ ու տամասքաներ կրելովնին՝ ներկայ
ժամանակիս նայելով՝ այսպանուելու և զար-
մանալու վիճակի մէջ չե՞ն մի . չի մոռնանք
նաեւ յիշելու խելմը անկրելի հօխաներով

արծաթապատ թաղերն ու վակասները , և նույնին կազմական զգեստներու վրայ մինչեւ հիմայ խօսածներնէս թէ որ խնայողութեան պարզութեան ու վայելչութեան աչքով նայիք , թէ եւ ուրիշ շատ զարմանալի ու ամօթալի վիճակներ կը տեսնենք , բայց յօդաւածնուս համառօտութիւնը չներելուն համար անոնց վրայէն լուսութեամբ կ'անցնիք ալնէ , գէթ այսչափն ալ զանց չենք ըներ թէ ձեռք մը դժեւա ստանալու փափաքն ու նախանձը մեր կրօնաւորներուն համար այնսլիսի սաստիկ ախտ մը եղած է որ՝ շատ վարդապետներ ու եպիսկոպոսներ մէկումէկու հակառակ՝ գրեթէ կանացի բնութեան համեմատ իրարմէ ծանր դժեւա շինելու հակառակասիրութեամբ խելքերնին , մոքերնին . Ժամանակնին եւ քուներնին ծախելէն զատ՝ մուրացկանութեան ալ զիջանելնին , և մինչեւ անգամ անոնցմէ ոմանք խել մը մոլեռանդ և կրօնասէր ախելններ ու աղջիկներ ձեռք անցընելով՝ ամիսներով աշխատացրնելէն եարբ . խեղձերուն հոգւոյն օդուտ մը ցուցընելով ստակի տեղ կամ բոլորովին չոր պահպանիչ մը ըսելով կ'անցնին , և կամ եթէ քիչ մը գլուխ

թիւն ընեն, կէս մը ստակ և կէս մ'ալ օրհնաւ թեամք պարաբերնին գոյելնին տեսնուածու լսուած է :

Յօդուածնիս Եկեղեցական զգեստի վրայ ըլլալուն պատճառաւ՝ այս մասին սլեռք եղած թեթեւ, վայելուչ և պարզ գեղեցիութեանը պատիւ տալու բաղձացող ըլլալովնիս՝ մէջ մ'ալ յիշեալ զգեստներով փողոցները ոլորտելու անվայել սովորութեանը վրայ խօսելու կը համարձակիմք : Օքր օրինակ՝ ննջեցեալներու, և դրուն Ապիսկոպոս մը և կամ Եղուսաղէմէն ուխտաւոր մը եկած ատենը քահանաները, վարդապետները եւ գպիրները կունակնին Եկեղեցական զգեստներ առած զիմուորելով օրհնութիւններ և հանգեսներ ընելնին, թէ Եկեղեցին տահաննէն դուրս ենել ըսել է, և թէ կերպով մը ծաղը ըլլալու ուղղի մը տալ է :

Ինչու որ ցաւօք որսի կըսենք, այս անգամ Արքազանն Պատրիարք Հայոթերնիս ի՞ն Պանէն քաղաքական ձեռով մը Պատրիարքարան դարձած Ժամանակ՝ խել մը կրօնաւորներ ու գպիրներ կունակնին ութսուն տեսակ շուրջուներով ու շաղիկներով մինչև Պատրիարք Ա-

Տանէն վիառք ու պատիւ ըլլալու նպատակու
դիմաւորելնին՝ կրնանիք ըսել որ քիչ շատ վա-
յելսութիւնը յարգող անձանց ախորժելի չե-
րեցան, և ոյսուհետեւ ալ ասանկ բաները
միշտ խորդ պիտի երենան . սակայն անանկ
ազգեր կան որ ասանկ բաներուն եւելօք պա-
տիւ կուտան եղեր, թող անոնիք ու վածնուն
չափ պատիւ տան . մենիք ասկէց եռքը՝ ալ ո-
սանկ աւելորդ ու պարագ սովորութիւններն
ու արարողութիւնները մէկդի գնելով պէտք
է որ կրթութեան ու բարեկարգութեան
տապարեզին մէջ քայլ առնելու ջանիք ընենիք .
Փասն զի ուրիշ ազգաց նման գոնէ ինը տեսակ
տդիտութիւննիս ու կոշտութիւննիս ծածկե-
լու համար, ավան որ տեսակ մըն ալ կատարե-
լութեան ու վայելսութեան աէր եղած չենիք :

Գ.

Ե Կ Ե Պ Ե Ց Ի

Եկեղեցի ըսածնիս իր ոլորդ ձեռվը ինչ կը
նշանակէ նէ՝ արդէն ասկից յառաջ բացառ-
բեցինիք .

Եկեղեցիներու նկատմամբ ալ քանի մը
բարեկարգութեան և կարգադրութեան կա-

բառ կը դանուինք . զոր օրինակ՝ հին ժամանակները ամենուն հանդերձը կը ներէ և եկեղեցւոյ մէջ հանգիստ կը նստին եղեր , և ամենուն շահն ու վաստակը , ժամանակն ու վիճակը և անձնական առողջութիւնը ներեւով աւտառները կանուխ եկեղեցի կերթան , ժամերով կը նստին կելիեն և ուզած ատենախն անկիւն մը քաշուած խորդալով մէկ երկու ալ քուն կը քաշեն եղեր , և հին ժամանակներուն քերմանցը համեմատ ժողովուրդը թէ եկեղեցւոյ և թէ կրօնականաց վրայ բան մը նշարելով գիտողութիւն ընելը մեղք կը կործէ եղեր , և ամեն տեսածին ու ըստին կամ կը հաւնի և կամ համբերութիւն կը նէ եղեր , բայց ներկայ ժամանակիս համաձայն ամեն բան փոխուելու , միտքերը բացուելու , և զգացումները աւելնալու վրայ ըլլալով , հին մարդիկները՝ մանաւանդ Փօլսեցիք հին գաղափարներու հետ իրենց նոր գաղափարները համաձայնեցնելու յարմարութիւն չունենալուն՝ կամ Ակեղեցի չեն երթար և կամ սանկ մէյ մը հանդիպելով կանցին կերթան : Իստ մեղ՝ այս մասին մեծ փոփոխութեան մաս ալ ալէաք կը տեսնուի , և

գլխաւորապէս բարեկարգութեան և կանոնի
խիստ կարօտ հետեւալները կրնանք գտնել :

Ա. Եկեղեցեաց գոնէ հիմակու հիմու մէկ
կողմը նստարաններ չդանուիլը .

Բ. Ժամերգութիւններուն շատ երկարիլը .

Գ. Եկեղեցւոյ անձկութիւնը .

Դ. Թապախններուն այսպանելի և ձանձ-
րացուցիչ սովորութիւնը ,

Ե. Խելմը անկիրթ մարդոց բերնէն օղիի
և գինիի հոտ գալը , ոջիլներու և ուրիշ գար-
շութեանց վախն ու հոտը .

Զ. Բարակ ձայները խորթ ձայններուն
հետ խառնուիլը , և ձայնադրութիւն գիտ-
ցողներուն ու չփիտցողներուն իրարու հետ
անվայել կերպիւ պուալը .

Է. Եղակածե և արդի գաղսփարներուն
բնաւին չը յարմարցող քարոզութիւններ .

Ը. Ո՞էկ կողմէն մաքրութիւն ըլլալու
համար կասկերուներու (հալը) և փսխաթնե-
րու այնքան ստակներ տրուելով՝ միւս կողմէն
ալ հազարաւոր ջուխտ մուճակներու և կո-
չիկներու ամեն տեղ տարածուելէն դատ՝ մին-
չեւ անգամ պատուհաններու մէջ շարուիլը և
դասերն ու սեղաններն ենելը , և այն և այլ :

Ասոնց ամենուն ալ դարմանը շատ դիւրին
 է ալ նէ , մինչեւ հիմայ գրեթէ բոլոր իշտ-
 ղական խորհուրդներու վրայ տիրած նախո-
 պաշարմանց սոռեւրը իրենց խոհականութեան
 աչքերը մթնցընելով՝ այսպիսի բարեկարգու-
 թիւնները ՚ի գործ դնելէ արգիլուած են .
 յիրաւի ասանկ բարեկարգութիւններու մա-
 սին զանազան մեկնութիւններ տուողներ պի-
 տի ըլլան , և բնականաբար ընդհանուր յողու-
 վոյ կողմանէ պէտք եղած կանոններն ու հրա-
 հանգը , և կրօնական ու Քաղաքական յողով-
 ներու կողմանէ ալ պէտք եղած ջանասիրու-
 թիւնն ու հրամանը շնորհուելու կարօտ դրո-
 նուելուն՝ այս մասին վրայէն ալ թէպէտ լը-
 ռութեամբ կանցնինք , բայց մեր կողմանէ
 մինակ սա կը հարցնենք թէ՝ արդեօք մեր ե-
 կեղեցիններուն մէջն ալ կիւրակէ օրերը և ե-
 կեղեցեաց վիճակին համեմատ՝ մէկ երկու
 անգամ իրարմէ առաջ կամ ետքը սուրբ Պա-
 տարագ մատուցուելու հրաման չի կրնար
 տրուիլ , և այն ժամանակը հարկաւ թէ կա-
 նուին և թէ ուշ եկողները առանց Պատա-
 րագի չի մնալով՝ հոգեսորապէս և մարմնաւո-
 րապէս խիստ շատ բարիք յառաջ չի դար :

Դ.

Կ Ը Ն Ո Ւ Ը Գ Ի Ծ Ք

Ամեն եկեղեցի մէյ մէկ կրօնքի ծառայելով, և իր ծէսն ու արարողութիւնը մէկ կանոնադրութեան մը կարօտ ըլլալով, ամեն եկեղեցւոյ կրօնականներուն ժողովրդեան եիրենց անձանցը հետ ունենալիք հաղորդակցութիւններն ու վերաբերութիւնները, ու ամեն կերպ հոգեւոր հրամաններն ու վճիռները պարունակող գիրքերը ունին :

Հին ժամակները տպագրութիւն չըլալէն զատ՝ կարդալ գրել գիտնալը միմիայն կրօնականաց յատկացեալ սեպուելով՝ և ժողովուրդը կրօնի գիտութիւններէն բոլորովին զուրկ ըլլալով, կրօնքը ընդհանրապէս ամենամեծ գաղտնիք մը սեպուած, և հոգեւորի ու կրօնականաց վերաբերեալ գրքերն ալ ձեռագիր ըլլալով, խիստ քիչ, և կրօնականաց ումանց քով կը գտնուին եղեք, այսու ամենայնիւ հիմայ բոլոր լուսաւորեալ աղդաց մէջ այս տեսակ գրքերուն ամենն ալ կը տպուին :

Կրօնական բոլոր գիտութիւններուն ու հմտութիւններուն տեղեակ ըլլալը որչափ որ

կրօնականաց պարտ ու հարկաւոր է նե՛ նոյն
քան ալ աշխարհականաց պէտք և կարեւոր
է . վասն զի կրօնականաց և աշխարհականաց
մէջ գտնուած տարբերութիւնը ուրիշ բան
չէ , եթէ ոչ եկեղեցին ընդհանուր հասարա-
կութեանը ըլլալով՝ կրօնականներն ալ հոգե-
ւոր պաշտօններու համար հասարակութեան
կողմանէ ընտրուած ու կարգուած եկեղեց-
ւոյ ու կրօնի պաշտօնատարներ են . ըսել
կուղենք որ թէ՛ կրօնական և թէ՛ աշխարհա-
կան ամենքն ալ պարտաւոր են կրօնական գի-
տութեանց հմաւու ըլլալ .

Աշխարհական խնդիրները օր աւուր վրայ
աւելնալով որչափ փոխոխութիւններու կա-
րօտ ըլլալնուն նման՝ հոգեւոր խնդիրներն ալ
փոփոխութեան կարօտ տեսնուելով՝ և մին-
չեւ անդամ այն փոփոխութիւններուն քանի
մը մասամբ կարեւոր ըլլալն ու ՚իգործ դնե-
լու սկսուիլը ամենքն ալ կը խոստովանի . և
արդարեւ կանոնագիրը* ձեռուընիս առնե-

(३०५४६) .

լով, թէ և փոփոխութեան արժանի հարիւրաւոր մասեր կը դանենք ալ նէ, մինակ մէկ հատը հոսյիշելը բաւական կը սեպենք :

”Եպիսկոպոս զաշխարհական հոգս թէ
”յանձն առցէ, ը-ծյի, եղիցի որպէս զհեթանոս, և եղիցի նշովեալ : ”

Աւամանակն ու պարագաները անանկ բերեր են որ եպիսկոպոսներնուս արդի պաշտօնն ու զբաղմունքները՝ հոգեւորէն աւելի մարմնաւորի կապուած է, անանկ որ՝ եթէ բնաւ փոփոխութիւն մ'ալ արժան չի սեպելով բոլոր կանոնագիրքերնուս պատուերներն ու հրարամանները կէտ առ կէտ կատարելու պարտաւոր ըլլանք, թէ՛ քաղաքակրթութեամբ, թէ՛ ազգութեամբ և թէ՛ մարդկութեամբ իսիստ շատ անարժան և անկարելի վարմունքներու և գործքերու ստիպուելնէս ՚ի զատ, պէտք կ'ըլլայ որ վարդապետներն ու եպիսկոպոսները առաջնորդ ըլլալով՝ մարմնաւոր ըղբաղմանց բնաւին չխառնուին, և մինչեւ անգամ Պատրիարքնիս ալ կրօնական դասէն ըլլալը ակներեւ կը տեսնուի. ըսելէ որ կրօնական ծէսերնուս, արարողութիւններնուս, գործքերնուս և զբաղմունքներնուսնկատմամբ՝ փո-

փոխութիւններ և ուղղութիւններ կարեւոր
և ամեն առեն ալ արժան դատուած են :

Եկեղեցինիս ամեն հին եկեղեցիններէն մէկն
ըլլալը , և ուրիշ եկեղեցիններու հետ կրօնա-
կան մասերու վրայ որչափ վլճաբանութիւն-
ներ ընելը , չորս միլիոնէ քաղկացեալ ազգի մը
կրօնական կառավարութեան պատասխանա-
ռու գտնուած առեն , մինչև ցայսօր սրբագ-
րուած և տպուած կանոնագիրը և դատաս-
տանագիրը մը չունենալիս ըստ մեղ խիստ ցո-
ւալի և ամօթալի քանիքն մէկը սեպուելու
արժանիէ , սակայն այս ըստանուս պատասխան
այնպիսի գրքերուն քանի մը ձեռագիր և տրպ-
եալ օրինակները գտնուիլը պիտի տան . շատ
աղէկ , կընդունիք . և ինչպէս որ անոնցմէ մէկ
քանի հատորներուն ալ տէր եղած ենք . բայց
զանոնք հասարակութեան առջեւ հանելու
կընամք համարձակիլ , եթէ հասարակութիւ-
նը անոնց մէջ բովանդակուած պարտաւորու-
թիւններուն հարիւրէն ու թառնին գործադ-
րութիւնը անկարելի ըլլալուն 'ի դործ չի դր-
ուիլը տեսնելով՝ ենէ կերպ կերպ դիտողու-
թիւններ ընէ , տալիք գոհացուցիչ պատաս-
խաններ ունինք : Ուստի անոնց ամենքն ալ կրօ-

նուկան համագումար ժողովոյ և կամ Ախնողի
մը ձեռամբ աչքէ անցուելէն, և ներկայ ժա-
մանակիս և պարագաներուն յարմար դատ-
ուածները որոշուելէն վերջը, տպագրութեա-
նը եթէ հրաման տրուի, ազգովին և եկեղե-
ցավին խիստ մեծ բարեկարգութեան մը հա-
սած չե՞նք ըլլար, և ասանկով բոլոր կրօնա-
կան դժուարութեանց լուծումն ու կարգա-
դրութիւնը դիւրանալով՝ թէ կրօնականիք և
թէ աշխարհականիք իրենց իրաւունքն ու
պարտաւորութիւնը ճանչցած չե՞ն ըլլար :

Ոստ մեզ՝ մենք մինչեւ հիմայ Այահմանա-
գրական կառավարութեան խիստ շատ բարե-
կարգութիւններու զբաղելուն սաստիկ փա-
փաքանիք կսպասեինք, այսինքն թէ՝ Ընդհա-
նուր ժողովոյ կողմանէ յանձնաժողովոյ մը կազ-
մութեամբ՝ թէ խորհուրդներու և թէ հո-
գաբարձութիւններու համար ներքին կանոնա-
դրութիւններ յօրինելը, և ընդհանուր ազ-
գին բարեկարգութեան վրայ մտածութիւն-
ներ և խորհրդածութիւններ ընելը. ասանկ
ալ կրօնական ժողովոյ կողմանէ ուրիշ մասնա-
ժողով մը կազմուիլը, թէ եկեղեցիներուն
բարեկարգութեան և թէ կրօնականներուն բա-

բելաւութեան զքաղին ու հսկելը, և թէ
Քաղաքական ժողովոյ կողմանէ դրսերը տե-
սուչներ խրկուիլը, եկեղեցեաց, դպրատանց,
վանօրէից և ուրիշ ազգային հաստատութիւն-
ներու վրայ ստոյգ տեղեկութիւններ առնե-
լու շնորհք ըլլուիլը, բայց և այնպէս ցաւօք
սրտի կըսենք, մինչեւ ցայսօր Շնդհանուր ժո-
ղովը գէթ իր հաւաքումը կանոնադրութեան
տակ ձգած չէ, և արդի Կրօնական ժողովոյ
ժամանակին ալ այն թշուառ ու դժբաղդ պան-
դուխտ քահանաները ազգերնուս անպատու-
ութիւն բերող կերպարանքներով տակաւին
փողոցները ու գերեզմաննոցները կը շրջին, և
խեղճ շայաստանն ալ տակաւին տգիտու-
թեան խորխորատին մէջ թաղուած և մեր-
ժուած մնացած է :

Օ իրաւունսքո խօսեցայ, և ոչ մուտացայ
զքանսքո ո: (Ստղմ. ճիշ.)




ՎԵՐԴԱՅՈՒԹՅՈՒՆ

“Ո՞ւ անմիտ գաղատացիք, ո՞ւ նոխանձ տ.
“բար զձեղ, ոչ հնաղանդիլ ճշմարտու-
“թեան : ”

Տեսնելով որ ԱՆծարդոյ կարապետ Յ.
Փանոսեանի այս աղգօդուտ աշխատասիրու-
թիւնը՝ իր տաճկական բարբառովն աղգայնոց
ոմանց անհասկանալի ըլլալուն՝ այս մասին
խել մը անյարմար և օտարոտի տարածայնու-
թիւններ մինչեւ ցայսօր չեն պակսիր, արժան
դատեցինք իր բնագրին բոլորովին համաձայն
Հայերէնի թարգմանել, սա դիտաւորու-
թեամբ միայն որ ողջամիտ հասարակութիւնը
զանի լաւ մը հասկընայ, և բարեսէր հեղինա-
կին խկական նպատակը ծուռ մեկնութիւն-
նելով չի պսակէ :

ԹԱՐԳՄԱՆԻՉՆ



၃၇၁။ ၂၇၃။ ၂၇၄။ ၂၇၅။ ၂၇၆။ ၂၇၇။

၀၃ ၁၁၁။ ၁၁၂။ ၁၁၃။
 ၀၄ ၁၁၄။ ၁၁၅။ ၁၁၆။
 ၀၅ ၁၁၇။ ၁၁၈။ ၁၁၉။
 ၀၆ ၁၁၁။ ၁၁၂။ ၁၁၃။
 ၀၇ ၁၁၄။ ၁၁၅။ ၁၁၆။
 ၀၈ ၁၁၇။ ၁၁၈။ ၁၁၉။
 ၀၉ ၁၁၁။ ၁၁၂။ ၁၁၃။
 ၁၀ ၁၁၄။ ၁၁၅။ ၁၁၆။
 ၁၁ ၁၁၇။ ၁၁၈။ ၁၁၉။
 ၁၂ ၁၁၁။ ၁၁၂။ ၁၁၃။
 ၁၃ ၁၁၄။ ၁၁၅။ ၁၁၆။
 ၁၄ ၁၁၇။ ၁၁၈။ ၁၁၉။



၁၁၁။ ၁၁၂။ ၁၁၃။

Ի. Ա. Ե.

•Բէնադի Բեելքֆ -- Անրածի-Ռուզ օլանլար •

Անրածի Անուտի . Ճիշտի	50
Թէպախտ	40
Նալէնաէի Գայսէրի	4
Էն սէֆիլ պիր Միլէթ	3
Էֆքեարը Մուխայեէրէ	10
Խալահաթը Միւհիմմէնին Էրմէնիչէսի . .	3
Ասարը Գայսէրիյէ Ճրի	
Խմթիհանը Գէյաննամէ	6
Միւթնաֆաթ	4
Միւսթէտիյի Սահմանագրութիւն . . .	2



Ձև 3 Ղուլուշ

0074653

88M

«Ազգային գրադարան



NL0027653

Ar.